

նով իսլանտացի մը ծանօթացուց Նուրուայի գիտուններուն՝ Նալանտայի, Նուրուեկիոյ ու Տանիմարգայի հին սքալտները, որոնց բանաստեղծութիւնը առանց օրինակի մը ու առանց հետևողութեան մը ծնած է, և հիւսիսային սրտերու զգացմունքները հիւսիսային գաղափարներով կը բացատրէ :

Ա Ք Ս Ո Ր Ե Ա Ն Ն Հ Ո Ք Ի

(Տես կրես 235) :

Հոնկէց աչուրները կը դարձնէր դիմացի ընդարձակութեանը վրայ : Աչքին դիմացը կը պարզէին Նշտեքեայ դաշտերն, ու անոնց մէջ խոտոր շրջաններով անցնող ու զանոնք ուռող Սարեայ գետը, որուն եզերքը ուռիներով ու ժանտաթղենիով ծածկուած ըլլալով, տեղ տեղ լայն արծաթէ խանձարուրքի նման իր ընթացքը կը տեսնուէր : Իսկ աջ կողմը փառաւոր յիշատակներով ճոխացած Հրէաստանի լռին, անապատ ու տխրերանգ լեռները կը տեսնուէին, և դեռ կարծես թէ Վրիստոսի խաչը վրանին կեցեր է : Անմիջապէս այս բերրի ու արգաւանդ երկիրներէն անդին՝ ասագին ծովը կ'երևար, որուն եզերքը հորիզոնին մէջ կորսուած էին . ու երկիրքը մէջը անդրադառնալով աւելի մեծ կ'երևնար :

Արևը հորիզոնէն վար իջնալու վրայ ըլլալով, շարժուն ջրերն ու երկնից կապուտակը իր բոցովը կը լուսաւորէր . և ամէն կողմ իր բոցափայլ ու ծիրանեգոյն լուսովը կը զարդարէր : Ալիքները, լերանց գագաթները, երկիրս, բոլորն ալ իր բոցակէզ ճառագայթներովը կը բորբոքէր . անանկ որ կարծես թէ Աստուծոյ ձեռքէն կրակէ նոր աշխարհք մը դուրս ելեր էր :

Իայց Սարիամ բնութեան աս ամէն գեղեցկութիւնները ալ առջինին պէս չէր զգար . ամէն բան տխրական քողով մը ծածկուած կ'երևար իրեն : Այն ջրերուն գեղեցիկ ծածանմունքն իր սիր

տը ալ չէին զուարթացրներ . անտարբեր աչքով մը կը նայէր ալեաց այն լուսափայլ աղեղներուն վրայ, որ կ'ամբառնան, կը վազեն ու կ'աներևութանան կուտակեալ ալեաց վրայ, կորած և թիկունքներնէն հատուածակողմին շացրնող ճառագայթները ամէն դիցողացրնելով, մերթ ընկղմելով, մերթ մէկմէկու բաղխելով՝ կայծ արձակելով : Եթէ արևը ամպով մը ծածկուի, և սեաւ ու անշարժ ծովը տխրազգեաց քօղ մը զգենու, նման լացող այրիացելոյ մը ցաւոյ քօղովը ծածկուած . և կամ թէ ամպերը պատուելով յաղթական ու ճառագայթարձակ դէմքը ցուցրնէ, նրման փեսայի մը որ իր առագաստէն կը յառնէ, Սարեմայ համար մի և նոյն բանն էր . ասոնց ամենուն վրայ անտարբեր աչքով կը նայէր : Կովերուն երևոյթը՝ արևուն յետին ճառագայթներէն հրդեհած, իրեն աչացն առջև տխուր ու մեղամաղձիկ կերպարանք մը կ'առնուր, կերպարանք մը մարդկեղէն հոգւոյն, ու անոր ըղձիցն անչափութեամբը, և անոնց անիմանալի անհաստատութեամբը, անոր թափանցիկ պայծառութեամբը, ուր սիրողաբար երկիրքը կը հանգչի, մինչև որ կրից փութորիկը չգայ ու զայն չմթազնէ իր երազասա բոցերովն ու դառն հեծեծանքներովը, գաղտնածածուկ վշտերովը, ցաւազին անձկութիւններովը, ու անդունդներովը՝ ուր մարդկեղէն աչք մը ոչ երբէք յատակը թափանցեր է, իր սոսկալի մրրիկներովը, և յանկարծական խաղաղանալովը, երբ Աստուծոյ մէկ նայուածքը այն ամպերը պատառելով գթութեամբ անոր վրայ գայ հանգչի :

— Անհասանելի էութիւն, կը մտածէր Սարիամ՝ մահուանէ ուսեալ . մարդուս աճիւնը և ոչ պզտի տղու մը ամբ կրնայ լեցրնել, իսկ հոգին ծովէն ալ ընդարձակ է . . . աշխարհքէս ալ մեծ է, և ուրիշ բան չէ՝ բայց եթէ անոր պատկերն է, որն որ Աստուծոյ պատկեր է : Եւ Սարիամ դժնդակ մտածութեան մէջ ընկղմեր էր, իրեն այնպէս կու գար թէ բոլոր անկեալ մարդ

կութեան ցաւերն ինքը կը կրէ . ու սըր-
տէն ասանկ կ'ըսէր . — Աստուած իմ,
ողորմէ մարդուս ու անոր թշուառու-
թեանցը :

Այս մտածութիւնները զինքը յա-
փըշտակեր էին , և Ռուբէնի գալը չէր
խմանար . երբ անիկայ քովը մօտիկցաւ ,
ու խօսել սկսաւ , ձայնէն վեր ցատքեց
յանկարծակի քունէ արթնցածի պէս :

— Ա՛հ , դու ես , սիրելիդ Ռուբէն ,
ըսաւ իր քաղցր ու տխրապին ձայնովը ,
և հագուստն ամիսփելով , ձեռքով հը-
րամցուց որ քովը ձիթեւնոյն մամու-
պատ արմատներուն վրայ նստի : 'Աէմ-
քը կենդանի գունով մը վառեցաւ , որն
որ շուտով սկսաւ մարիլ :

— Վարիամ , ըսաւ Ռուբէն խեցբեկ
ձայնով մը , մայրդ խաւրեց զիս զքեզ
փնտռելու . . . կ'ուզէ որ հետդ խօսիմ . . .
կ'ուզէ որ քեզի ըսեմ թէ . . . : Աղուկ ին-
ծի , կրկնեց նորէն , քովը նստելով , և գո-
րովալիւր ու միանգամայն տխուր հառա-
չանօք մը երեսը նայելով . ցանկալիդ իմ
Վարիամ , ինչո՞ւ համար հետդ խօսելու
ատենս տարակոյս մը ու վախ մը կը տի-
րէ վրաս . արդեօք ինչ հանդիպեցաւ ,
ինչո՞ւ առաջուան պէս իրարու միտք չենք
հասկընար : Արբ մեզմէ մէկը խօսիլ կը
սկսէր , կը յիշէս Վարիամ , մէկալը
մէկէն անոր միտքը կը հասկընար . և
այն բանը որ անկարող լեզուն չէր կըր-
նար զուրցել , աչքերնիս՝ սրտերնիս կը
բացատրէին . և մէկով կամ մէկալով
մէկզմէկ կը հասկընայինք :

Բայց հիմա ինչ կայ մէջերնիս որ
զմեզ իրարմէ կը բաժնէ : Ինչէն է որ
իմ մտածութիւնս քու մտածութեանդ
չմիաբանիր , քու զբաղած աչքերդ ինծ-
մէ կը դարձընես : Հիմա դու իմ ըսե-
լիքս ալ չես գիտեր , և ես չեմ գիտեր
ինչպէս միտքս հասկըցընեմ : Բայց ես ,
Վարիամ , ամենևին փոխուած չեմ ,
սիրտս միշտ քեզի հետ է . ա՛հ , արդեօք
քու սիրտդ է որ ինծմէ հեռացեր է :

Պատասխանեց Վարիամ .

— Ռուբէն , դու ալ ուրեմն՝ մօրս
պէս կը կարծես որ զքեզ չեմ սիրեր ,
զիս տխուր տեսնելով : Բայց , ո՛հ տէր ,

ինչպէս չտրտմիմ : Վիտես դու ալ որ
ինչպէս երկնից պայծառութիւնը տե-
սայ , և յաւիտենական կենաց բաժա-
կովը շրթունքներս քաղցրացուցեր էի ,
ինչպէս ինքը բերնէս յափշտակեց ա-
ռանց կարող ըլլալու բոլորովին ծարաւս
անցընելու , ես երջանկաց բնակութե-
նէն այս վշտաց բնակարանն ինկայ :
Ինչպէս չլամայն վայելքներն որ ինծի
կը ծիծաղէին , այն անպատմելի մտաց
յափշտակութիւնները : Այս կ'ողբամ
այն գեղեցկութիւնը , այն լոյսը , այն
ձգմարտութիւնը , այն սէրը , որոնց մէջ
ընկղմեր էի : Ա՛հ , երկնքէն զրկուելէս
ետե , ո՞վ կրնայ զիս մխիթարել : Ինչ-
պէս որ եղջերուն աղբիւրին ջրին կը
փափաքի , ասանկ ալ իմ հոգիս , ամե-
նակալ Տէր , զքեզ կը խնդրէ :

Բոցավառ աչքերը երկինք վերուցեր
էր , և բովանդակ հոգին բբացը վրայ
կը փայլէր : Բայց լսելով որ Ռուբէն
կը հառաչէ , դէպ 'ի անոր խոնարհե-
ցուց իր աչուրները , որոնք արտասուա-
լից կը փայլէին՝ նման ցօղի կաթիլնե-
րուն , և ըսաւ անոր .

— Ռուբէն , թէպէտ ցաւով ու
տրտմութեամբ լեցուած է սիրտս , բայց
ոչ երբէք փոխուած է ոչ մօրս վրայ և
ոչ քու վրայ . հապա միշտ խանդակաթ
գորովանօք կը սիրեմ զձեզ :

— Օ՛իս կը սիրես , Վարիամ . . .
աս խօսքերս ինչպիսի՞ ուրախութիւններ
պարունակած պիտի ըլլային . բայց ին-
չո՞ւ ատոնք զիս չեն յագեցըներ . ինչո՞ւ
չեն սփոփեր իմ տրտմութիւնս . . . :
Ղու զիս կը սիրես , դու կ'ըսես , և հոս՝
քովս կեցած երկինք կը խնդրես : Վա-
րիամ , իմ միակ Վարիամ . ես անանկ
կը կարծեմ որ քեզմով ամէն բան պիտի
մոռնամ , այո՛ ամէն բան . վասն զի իմ
ամէն բանս դու ես : Միթէ երկինքը
անոնց սրտին մէջ չէ՞ , որոնք մէկզմէկ կը
սիրեն :

Վարիամ տխուր կերպով մը ծիծա-
ղելով ըսաւ անոր .

— Ղու չես գիտեր , Ռուբէն , դու
չես գիտեր թէ ինչ է երկինքը , ու եր-
կրիս վայելքովը դեռ կը շատանաս :

Բայց ես, ես զայն տեսայ, զոր նոյն իսկ հրեշտակներն առանց ոսկեփայլ թևով նին ծածկուելու չեն համարձակիր նըշմարելու : Այս տեսայ, ես զգացի անսպասմելի անհուն սէրը, և այն սէրը դեռ ներսս կը բորբոքի, ո՛վ Աուբէն, և այս ստորանկեալ երկրիս վրայ սնանելու բան չգտնելով զիս կը սպառէ :

— Ա՛հ, արդէն ես կ'ըսէի, յուսահատ կերպով մը կրկնեց Աուբէն, որ դուն ալ զիս չես սիրեր :

— Այերախտ, ես զքեզ առջինէն շատ աւելի կը սիրեմ. վասն զի գերեզմանէն խանդակաթ սէր մը հետս բերի : Բայց, ո՛վ Աուբէն, բու Սարիամի երկինք բնակեր է, հրեշտակաց քոյր եղեր է, ու այնպիսի վայելքով, լուսով, և սիրով արբեր է, որ այս աշխարհքիս սէրն, ուրախութիւնն, ու պայծառութիւնը ալ զինքը չեն կրնար կշտացընել :

— Ա՛հ, Սարիամ, արդեօք մեր վերջը ինչ պիտի ըլլայ, ըսաւ Աուբէն բեկեալ սրտիւ, ու երկուքն ալ երկայն աւտեն լուռ մնացին :

Արևը հորիզոնէն վար իջնալու վրայ էր, լուսաւորելով բոլոր տերևները, խոտերուն ցօղունները իր ոսկեփայլ ճառագայթներովը և կամ գեր քան զթագաւորաց ծիրանինները գեղեցիկ ու պայծառ կը գունաւորէր զանոնք : (Սրուչունները դողդոջուն տերևներու տակ ժողվուած կ'երգէին :) Ղը քաղցր անուշահոտութիւն մը կը բուրէր. այն վսեմ ժամերէն մէկն էր, որ կարծես թէ բնութիւնը կը ջանար քան զարարիչը գերազանցելու. այն ժամերէն մէկը, որուն մէջ մարդ այն կենդանազուարճ գեղեցկութեանը յարուելով, երկրէս չուզեր բաժնուիլ :

— Սարիամ, կրկնեց Աուբէն, ջանալով որ սրտին այլայլութեանը յաղթէ, տես ահա այս աշխարհքն որ դու կ'արհամարհես որչափ փառաւոր է : Աչքերդ մէյ մը չորս դի դարձուր : Այս անհուն ընդարձակութիւնը, այդ գեղեցիկ արևը, զոր ամբողջ ազգեր, իրենց արարիչը չճանչնալով, իրենց աստուած պաշտեցին, այս բնութիւնը, որ

ատեն մը կենդանի ձայնով սրտիդ կը խօսէր, ուրեմն ալ քեզի համար խնդութիւն մը չունին :

— Աուբէն, ո՛վ իմն Աուբէն, ես հոս տառապանաց երկայն աղաղակ մը միայն կը լսեմ : Բովանդակ ազգ մարդկութեան ցաւոց հեծանոցին մէջն է. ինքը կը հեծէ, և իրեն հետ բնութիւնն ալ թանձր պատենով մը ծածկուած կը հեծէ : Աուբէն, ես ամէն բանի էութիւնը տեսայ, որոնց դու միայն արտաքին երևոյթը կը տեսնես. աչքերս երկրիս վրայ դարձուցած՝ բուսականութեան սքանչելիքը տեսայ, մանաւանդ բուսոց ծագման հրաշալիքները. շացեալ աչքով տեսայ բուսոց երակներուն մէջ սննդարար հիւթին վազելը. եթերին մէջէն կտրեցի անցայ ու այն աչք առնող շամանդադներն համրեցի. ես այն խորհրդաւոր կապերը տեսայ, որ երկրաւոր բաները երկնաւորաց հետ կը միացընէ . . . : Իսկ հիմա, կըրկնեց հառաչելով մը, որ քօղը նորէն զիս պատեց, այս արտաքին ձևոց բըրտութիւնը ինձի շատ ծանր կու գայ :

Իարձեալ, ո՛վ Աուբէն, սիրելիդ Աուբէն, ես անբաւութեան վրայ յառեցայ մտքովս. ճշմարիտ արևը տեսայ և երկնից դաշտերն ու ովկիանոսը. ուրեմն ինչպէս հիմայ անոնց նուազ ու նսեմագոյն պատկերները աչքս պիտի յագեցընեն : Այս արևը որուն վրայ դու կը զմայլիս, ուրիշ բան չէ՝ բայց եթէ փայլակի մը ստուեր որ ուրիշ ըստուերներէ կը շողշողայ, իսկ մենք աս արտասուաց ու խաւարին հովտիս մէջ ընկճուեր ենք : Ա՛հ, անձն իմ, երբ պիտի թողունք այս անսպասներս :

Աուբէն լուռ կեցած երեսը կը նայէր, և իր մեծ ու սևաթոյր աչքերէն արցունքներ կը թափէին : Իրեն անանկ կ'երևար՝ որ ատենով անսպասին մէջ Խորայելացւոց առաջնորդող ամպին նըման ուրիշ ամպ մը իր ու անոր մէջ խտրոց ամբարձեր էր, որ զօրիորդն երկնային լուսով մը կը լուսաւորէր՝ զինքը տխուր մթութեան մը մէջ ձգելով : Ա՛հաւոր բաժանման մը նշան էր այս :

— Եղուկ զիս, որ կը վշտացընեմ զքեզ, ըսաւ Սարիամ, ես որ քեզի կեանք պիտի պարգևէի, քանի որ զայն ամենէն մեծ բարիքը կը կարծէի: Ետուած իմ, կրկնեց օրիորդը՝ ձեռուըներն երկինք վերցընելով, ինչո՞ւ զիս երկրէս վերուցիր. մանաւանդ թէ ինչո՞ւ նորէն զիս հոս դարձուցիր, որ իմ սիրելեացս թշուառութեանը պատճառ ըլլամ:

— Սարիամ, ըսաւ Ռուբէն ցաւագին կերպով, դու ինծի կ'ըսես թէ մահը կ'արհամարհես, մինչդեռ կրնար առնիկայ զքեզ նորէն վախցընել. ուրեմն ինչո՞ւ հիմա չես ուզեր ինծի կենակից ըլլալ: Սիրոյ վրայ կը խօսիս. կ'ըսես թէ զիս կը սիրես. անգութ օրիորդ, ոչ, գերեզմանը ուր իջար՝ սիրտդ սառ դարձուցեր է: Եկ, սիրելիդ իմ, եկ, թող որ սիրտդ իմ սրտիս վրայ տաքցընեմ: Են՝ իմանար, ինչպէս կը բաբախէ, ինչպէս կը բորբոքի: Եւ խեղճ Ռուբէնը ՚ի սիրոյ և ՚ի յուսահատութենէ յուզեալ կ'ընդգրկէր զաղջիկը:

Կը շարունակուի:

ՄԱՆՐԱՎԷՊ

Արիական գործք մը:

Խտալիոյ Մտիճէ գետը անգամ մը առանկ բռնութեամբ և ուժով դուրս ուղողած էր, որ իրեն ընթացքին մէջ Սերոնայի կամուրջը քակեց ու կործանեց, բայց ՚ի մէջտեղի կամարէն, որուն վրայ տուն մը շինուած կար: Ետոր մէջի բնակած ընտանիքը տեսնելով որ չորս կողմանէ ջուրերու մէջ պաշարուած էին, ձեռուընին բացած՝ լալագին աչուըններով օգնութի կը խնդրէին գետափանց վրայ եղողներէն. և աս իրենց պաղատած ժամանակը՝ հեղեղը կամարը կործանելու վրայ էր: Ես յետին

վտանգին մէջ տեսնելով զասոնք Սբողիւնի կոմսը, հարիւր ոսկով քսակ մը խոստացաւ որուն որ երթայ նաւակով մը խալըսէ ան թշուառները: Թէպէտ անթիւ բազմութիւն ժողովուած էր հոնտեղը, բայց ոչ ոք կը համարձակէր առաջ նետուելու. որովհետեւ վախ կար կամ գետին արագընթացութենէն յաղթուելու, և կի՞ կամարին փլատակներուն տակ ջախջախելու՝ հոն մօտենալու ատեն: Ետն վայրկենին գեղացի մը կ'անցներ ան կողմերէն, որ բանին ինչ ըլլալը չէր գիտեր ամենեւին. երբոր ասոր իմացուցին ան խեղճերուն վտանգը, ու զիրենք աղատողին խոստացուած վարձքը, ցատքեց մտաւ մէկէն նաւակի մը մէջ, թւերուն ուժովը յաղթեց գետին սաստկութեանը, կայծակի պէս հասաւ գետին մէջտեղը, մօտեցաւ կամարին, սպասեց վարը որ բոլոր աս ընտանիքը՝ հայր, մայր, տղաքն ու ծերերը չուանի մը վրայէն սահելով՝ նաւակին մէջ իջնան. և երբոր իջան, «Մի վհատիք, ահա ամէնքնիդ ալ խալըսեցաք», կանչելով՝ հեռացուց իր թիերովը նաւակը այն տեղէն, ուր ինկաւ կամարը իր բոլոր ծանրութեամբը, ու արիւն քրտինք մտնելով վերջապէս անվնաս հասուց ափունքը այս ընտանիքը: Ետիւս գովուեցաւ առմենէն առաքինի գեղացին. և Սբողիւնի կոմսն ալ հանեց քսակն ու ուրախութեամբ կու տար իրեն խոստացած ոսկիները: Բայց գեղացին դարձաւ ըսաւ իրեն. «Ես իմ կեանքս ստրկի համար վտանգի մէջ չեմ դնէր. իմ ձեռքերուս աշխատութեամբը՝ զիս, իմ կնիկս ու իմ տղաքս կերակրելու չափ կը հասնիմ ես, և թէ որ կ'ուզես ինծի հաճոյական բան մը ընել, տուր ան ստակը այս խեղճ ընտանիքին, որ ինձմէ աւելի կարօտութիւն ունի անոր»: